

Հայոց ազգը զրեթէ 1,700,000 հոգիի կը համնի, որ երկու առանձին մաս կը բնանք ըսել թէ կը բաժնուին : Ո՞էկ մասը Տաճկաց և Պարսից տուած նեղութիւններէն փախչելով, ու մէկալ կողմանէ բախտայոյզ շահախնդրութէնէ ձգուելով, Նրէից պէս ամէն աշխարհք ցրուած են : () տար ազգաց մէջ յաճախնելովն ու վերաբերելովը, կամաց կամաց իրենց բնական, մտաւորական ու բարոյական գծագրութիւնները այլայլեցին : Ի այց բուն աս համաշխարհիկ ժողովրդեան ունեցած ձիրքն ու բնական պատրաստականութիւնը՝ կարգի կանոնի ձկուն ու տնտեսութեան ոգին է, ու վաճառականութեան ու ճարտարութեանց զարմանալի յաջողակութիւն մը, զորն որ միշտ պահեր է ու միշտ զարգացուցեր : Իսկ մէկալ մասը իրենց ծննդեան երկրին սիրովը, որն որ ընկճեալ ազգաց վրայ այնպէս կենդանի ու սրտաշարժ բան մըն է, իրենց պապերուն հայրենիքը մնացին, ուր որ զրեթէ առ հասարակ երկրագործութեան, վաճառականութեան, ճարտարութեան և արհեստից կը պարապին : Այս բուն Հայաստանցիք՝ ամեննեին անարատ պահեցին Հայոց ցեղին գեղեցիկ պատկերը . հասակին բարձր է և վայելուչ, դէմքերնին ազնուական և չնորհալի, բնաւորութիւննին քաղցր, մարդասէր և բարեզգեաց, ու կեանքերնին՝ նահապետական կենաց խիստ բայց սիրալիր պարզութեան մէջ կ'անցընեն :

Հարսանեաց և թաղման հանդէսները, որոնց արարողութեանց մէջն է որ աւելի կերպով մը ամենայն ազգաց առանձնականութիւնը կ'երեւայ, Հայոց մէջ քանի մը շատ հետաքրքրական պարագաներով կը կատարուին : Երբ հարսնախօսութեան պայմանները կը լմբննան . . . որոշեալ օրը ազգականները բարեկամները ու երաժիշտներ փառաւորապէս ձիերու վրայ հեծած, եկեղեցի կու գան . մէջաեղը կը փայլի փեսան, երեսը արծաթահիւսքօղով մը գոյած որն որ ինչուան մէջքը կը համնի, իսկ հարսը քովը՝ նոյնպէս Ճերմակ քօ-

ղով մը գլխիկն ինչուան ոտքը ծածկուած, բաց ՚ի աչուլներէն : Հարմն ու փեսան աւած կ'անցնին երկայն երիզ՝ մը մէյ. մէկ ծայրէն բռնած . և այս երիզը այլաբանական նշան մըն է այն կապին որ քիչ մը ատենէն զիրենք պիտի միացընէ : Ա երջէն խել մը օր ինջոք և տօներ կ'ըլլան, ու այնպէսով կը լմբննայ հանդէսը :

Յուղարկաւորութեան ու թաղման հանդէսներն ալ աւելի անով զարմանալի են որ հիմկու ազգաց հետ շատ բանի մը մեծ նմանութիւն ունին այն տիսոր արարողութիւններուն մէջ . թաղմանէ ետև ինջոք մը կը պատրաստուի մեռլոյն տունը անոնց համար որոնք որ թաղման հանդիսակից էին, և Վկով տիացւոյն պէս ամենէն աղքատ ողորմելի Հայն ալ ունեցածը չունեցածը կու տայ, որպէս զի իրեններուն մէկին մեռլին թաղումը պատշաճ հանդիսով կատարուի :

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պոմպէա և Հերքուլանոն քաղաքները ²:

Ուէ որ Վիսենէի մէջ այնչափ վնասներ պատճառեցան հրաբուղին լերանը բուրնկելէն, հապա թնչ եղած պիտի ըլլան Պոմպէա և Հերքուլանոն քաղաքաց բնակիցքը՝ որոնք այնչափ մօտիկ էին Վեսուվի : Տիտոս կայսրը այն մեծ թշուառութիւնը առիթ առաւ իր գըմած սրտին իննամքը և ժողովրդասէր բարքը ցուցընելու : Ո՞էկէն մասնաւոր անձինք որոշեց՝ որպէս զի կործանուած շէնքերը նորէն կանգնելու իննամք ունենան : Այս բաւական չէ . անձամբ ալ սիրտ կու տար լքելոց, և կարօտելոց կ'օգնէր . և անով իր կայսերութեան ժամանակ՝ այն խեղճ քաղաքաց թշուառ վիճակը կերպով մը լաւցաւ . իսկ առ Վզրիսնոսիւ՝ աւելի պայծառութե հասաւ : Վակայն Վրիստոսի 471թուին

ուրիշ պատառմունք մը՝ ահաւորագոյն աւերմունք գործեց . թերևս այն ատեն եղաւ Հերքուլանոն և Պամպէա քաղաքաց բոլորովին անհետանալը :

Դժբաղդութիւնը անանկ կատարեալ էր՝ որ ամենեին աս երկու քաղաքաց վրային բնութեան ձգած տխրալի քողը վեր վերցընելու մէկը սիրո չըրաւ : Ուստան սահեցան գրեթէ տառներութը դար, երբոր շինականք՝ ծառատունիի համար հողը քրքրելու ժամանակ Հերքուլանոն քաղաքին նշանները տեսան, և քիչ վերջը նայնպէս դիպուածով հողը պեղելու ատեն, ճանցան թէ հոն է Պամպէա քաղաքը : Մէկէն սկսան գետինը պեղել, և երկու քաղաքները հնախուղական մէյմէկ անըստառելի գանձեր դարձան : Հռոմէական ընտանի հնութիւնը զրոց և հրաշակերտից մէջ միայն բեկորներէն կամ առանձին կտորներէ կը ճանցուէր : Հնախոսութեան աս Ճիւղին մէջ դեռ այնպիսի մասեր կային, որ ամենէն հանձարեղ անձանց մեկնութիւնները, և հիմնովին ապացուցուած կարծիքները՝ անկատար կերպով և ենթադրութեամբ միայն պարզուած էին . պակասաւոր և աւրուած նկար մը կրնար սեպուիլ, որուն գլխաւորագոյն մասունքը թերի էին : Պամպէայի մէջ հնութիւնը ամբողջ անապական և ամենէն մանր կտորուանքներն ալ սքանչելի կերպով պահուած գտնուեցան . կարծես թէ հռոմէական կեանքը նոյն միջոցին կենդանութիւն առած է, և գուռ մէջերնին կը մտնես . այն շէնքերը նկատելուդ ժամանակ կը համարիս թէ քաղաքին անհետանալուն վրայ ոչ օր մը և ոչ ալ ժամ մը անցեր էր : Արամազգայ տաճարին քովը, կ'ըսէ ճանապարհորդ մը, գեղեցիկ Ճերմակ մարմարիսնէ սեղան մը կայ, զոր արձանագործը նոր քանդակեր է . որմնագիրք պատին շրջապատը կը լմբնցընէին, և անոնցմէ մէկը ծեփիչը առած կուգար կիր դնելու, երբոր յանկարծ մահաշշուկ օրը վրայ հասեր է : Շէնքը դեռ կարծես թաց է, տասնութը դար անցնելին ետքը . քեզի կ'երևնայ

որ որմնագիրը ընթրեաց գացեր է՝ քիչ ատենէն պիտի գառնայ վերջին ձեռքը տալու սկսած որմնըն . . : Այս պատրանքը Պամպէայի գրեթէ ամէն շէնքերուն վրայ կ'երևնայ . ամէն դին կիսկատար տներ ու պատեր կը տեսնուին . այնչափ անհնարին էր ժողովրդեան երկիւղը և փախչողներուն հապձեալը : Հոս հացագործ մը փոնէն դուրս կը հանէր հացը՝ մինչդեռ փախչելու վայրկեանը յանակընկալ վրայ հասաւ . հացին կէսը դեռ փուան ներսի դին էր, բայց մսխիր դարձած . հոն զինուորներ կը զբաղէին պահանորդաց ամրոցին պատերուն վրայ պատկերներ նկարել . և դեռ իրենց ձեռագործը լմբնցած՝ արուեստաւորք այնպիսի արտորանօք ելեր փախեր են, որ և ոչ ալ իրենց քովի բանտին մէջը փակեալ զինուորակցաց դուռը բանալ մրտքերնէն անցեր է : Այս խեղչերը հոն կեանքերնին կորուսին, և բանտին վանդակները գտնուեցան ճանկռտուած . անշուշտ յուսահատութեամբ կ'աշխատէին այնպիսի վտանգէ մը խալսիլ : Վանրավաճառաց կրպակներուն մէջ պարապ անօթները կեցեր են և վաճառաց կը սպասեն . գինետունները, որոնց սեղանատախտակներուն վրայ դեռ զինիի և գաւաթներուննշանները տպաւորուած են . պատի վրայ կացուցած յայտարարութիւնները մեծապէս մատադրութեան արժանի են . Յուլիա Փելիկիա օրիորդը, Վառլիսի դուստրը, կը ծանուցանէ իր տանը վրան զրած յայտարարութեամբը թէ իննհարիւր կը պակ և մէկ բաղանիք մը կ'ուզէ վարձուտալ : Այս կրպակները, որ խիստ շատ են, դեռ կանգուն մնացած են, և վրանին զանազան պատկերներ, մէջի վաճառուց նշանակ . ինչպէս կաթնավաճառք իրենց կրպակին վրայ այծու և կովու դէմքեր դրած են, պանզոկապետք վայրի որսերու, ձկան, ոչխարի, շամփուրը զարկած վայրի կինճերու դէմքեր, և դեղածախիք կը ճանցուին օձին պատկերովը որ բժշկութեան նշանաւկ է :

Այսպիսի հնութիւն մը գարմանք չէ

որ կարգել գուրս տապաւորութիւն ընէ ձանապարհորդի վրայ . մանաւանդ հին պատմութեանց տեղեկութիւն և սէր ունեցող անձանց : Ո՞ասնաւոր մտադրութեան արժանի են առանձին մարդկանց տները : Պոմպէայի տները ծուռ, նեղ ու կճասալ փողոցներու վրայ շինուած են . ընդհանրապէս խիստ ցած են և պատուհան չունին : Ո՞եծ գոնէ մը ներս կը մասցուի . աս զրանը տակ դոնապանի համար խուց մը կայ և քովերն ալ երկու խորշէր ուր որ շղթայակապ կը պահէին շուն մը ու գերի մը իբրև պահապան տան : Ի՞ուր տանը խցերը՝ խճանկար զարդարուած գաւթին չորս կողմը բաժնած են , և բաց ու բոլորակ գահլիմը ունին սիւներու վրայ կեցած . խցերը իրենց լցուը գոնէն ու երդիքէն կ'ընդունէին , ուր անշուշտ ապակիէ մուտքեր բացուած էին : Պորեթէ բոլոր ձամբուն վրայ նայող տները կրպակ ներալ զարդարած են , և որոնք մեծ մասամբ հաղորդակցութիւն չունին տանը ուրիշ մասերուն հետ . իսկ ոմանք ալ ներսի կողմէն գոնէր կը բանային , և ինչպէս պատմիցք կ'աւանդեն , ամենէն հարուստ կալուածատեարք ալ անարդանք չէին համարեր անձամբ ձէթ ու գինի վաճառել , և իրենց երկիրներէն ժողվուած ուրիշ բերքերը :

Ո՞ւէ որ մասնաւորաց տները , որոնց ոմանց գաւթին մէջ աղքարւներ և կամ պարակներու հետք կը նշմարուին , կրցան ութեատան գարուց ծանրութեանը զիմանալ , բնականաբար հասարակաց շենքերը աւելի անարատ ու ամբողջ պիտի կարենային մնալ : Աւ իրօք ալ աս ծածկուած քաղաքին մէջ կը գտնուին հասարակաց հարտարապետութեան ընտիր գաղափարներ , տաճարներ , թատերք և կրկէմներ : (Եզոստոսի տաճար մը կայ , ուր մեծածախ կոչնոց կը հրաւիրուեր ժողովուրդը , և այս սովորութեանս յայտնի ապացոյցը կը նկատենք որմերուն վրայ իր նկարներովն ու քանդակներով , և սագերու կերպարանքները բաղմութեամբ կեցած կ'իմացընեն որ կերուխում սիրող

չոռվմայեցւոյն առջև մեծապէս յարգի սեպուած էր աս միսը : Ո՞եծ թէ ատրունին մէջ հանդիսատեսաց տեղուանքը ինչուան հիմա որոշ կը ցուցուին , և դրան մէջ տոմսակ մը գտնուելով՝ կը գուշակուի որ մուտքի գիները շատ բարձր չէին : Հքապարակին կամ Փորոնին մէջ , ուր որ քաղաքական և վաճառականութեան վերաբերեալ խնդիրներ կը յուզուէին , կը տեմսուին այն խարիսխները որոնց վրայ Պոմպէայի աւագորերոյն արձանները զրուած էին . իր ընդարձակ շրջապատը զարդարուած է երկու հոյակապ շենքով , որոնցմէ մէկն է լքամազգայ նուիրեալ տաճար մը , ուր կը պահուէին շահու դրուած հասարակաց դրամները , և միւսը լուղկան տաճար մը , ուր վաճառականաց ատենատեղին էր :

Լունցմէ զատ՝ Պոմպէայի բնակչաց վերջին բնակարանքն ալ , իրենց տիտր շիրիմները ինչուան մեզի հասան : Քաղքին տեսարանը թէպէտ այլեւայլ կողմերէն կրնայ դիտուիլ , սակայն ամենէն աւելի հետաքննական տեսքը գերեզմանաց լաւէն է , որուն պատկերն էր որ անցեալ թերթին մէջ դրինք : Հին գերեզմանատուն մը զկայ այսպիսի ամբողջութեան մէջ մնացած . և ուր այսչափ մանրամասն տեսնուին հոյակապ շիրմանց և թաղման վերաբերեալ հումշական տովորութիները : Լուղերեզմանատունը , որուն դիրքը քաղաքին գոներուն մէկուն քովն կ'իմայ , երկայն և գեղեցիկ ծառազարդ ձամբայ մը կը ձեւացընէ . հասարակաց ձամբան , նեղ և լաւայի նման կարծր քարերով յատակած է , և որոնց վրայ դեռ կը նշմարին կառքերուն անուոցը հետքը . երկու կողմն ալ մոյթեր՝ ունի , որոնց երկու կողմերէն կ'երկիրն նան գերեզմանաց շարքը : Լունէն փառահեղ շիրիմները առջևեի կողմը շինուած են , իսկ պարզերն դէպ 'ի ետին . ոմանց մէջ միայն մէկ անձի ոսկերոտիք կը տեսնուին , ոմանց ալ միայն ամբողջ գերդաստանի մը կմախիք , ինչպէս հաւա

նական կ'երևնայն իւրաքանչիւր մեռելոց
տեղը պզտի պատ մը սահման ունի, և
ամէն մէկուն ինկած միջոցը յայտնի կը
տեսնուի : Այս տխուր դամբանները ըստ
մեծի մասին յղկած մարմարին քարե-
րով շինուած են, որոնց ձերմկութիւ-
նը և կատարեալ արուեստը զարմանք
կ'ազդէ ճանապարհորդին : Այնուուն ալ
շինուածքը ընդհանրապէս միակերպ է
և կամարածև . ներսի կողմը փորուած
են խորշեր ուր արտասուաց սափորները
կը դրուեին . առջեի և ետևի կողմերն
ալ սեղան և քարէ նստարաններ կան,
ուր որ ծնողք և քարեկամք գերեզմա-
նական ճաշ կը պատրաստէին : Վիանի
մը գերեզմանաց վրայի եղած բարձրա-
քանդակները կը ցուցընեն թէ ինչպէս
Հոռմայեցւոց ունայնասիրութեան ըզ-
դածմունքը՝ երբեմն ինչուան իրենց ցա-
ւոցը հետ կը միանային : Պատույ տեղի
քը, զոր քաղաքացւոց մեծերը գրաւած
էին փորոնին և կամ թատերց մէջը,
փառաւորապէս քանդակուած կը տես-
նուին քանի մը գերեզմանաքարերուն
վրայ, ինչպէս մենք ազնուական ընտա-
նեաց ստորերկրեայ գերեզմանաքարե-
րուն վրայ իրենց ազնուականութեան
ինիքը կամնշանը կը դնենք : Այս շիրմաց
մէկուն վրայ արձանապիր մը կայ՝ որով
կ'իմացուի թէ ամբողջ քաղաքացիք ալ
սովորութիւն ունէին պատուել մեծա-
մեծ անձինքը, իրենց ծախսովը նշանա-
ւոր մարդկանց թաղումը կատարելով :
Արձանապիրը կ'ըսէ թէ շիրմը կանգ-
նած է Ալիա Դեկիմիլլա անունով
Դեմետրի քրմուհին՝ ի պատիւ ամուս-
նոյն Արկոսի Ալիսի և իրենց որ-
դւոյն, ժողովրդենէ շնորհուած երկրի մը
վրայ : Պոմպէայի ուրիշ շիրմներն ալ
հետաքննական են անով որ անոնց վրայի
զարդերը շինող հոռմայեցւոց գաղա-
փարները հիմակուան ժողովրդոց գա-
ղափարին մերձաւոր են . վասն զի կը
տեսնենք հօն արևելեան ազգաց սիրելի
այլաքանութիւնքը . ինչպէս Ալիսիա
Տիւկէ անունով մէկը իր ընտանեացը,
ազատագրելոց և իրեն համար շինել
տուած գերեզմանաքարին վրայ ուզեր

էր որ նաւ մը փորուի որ նաւահանգիս-
տը մտնելու վրայ է : Այս թողունք ու-
րիշ բազմաթիւ շիրմները, որոնք ա-
նուանի են իրենց գործին փափկութեր
և քանդակաց մեծագործութեանը հա-
մար . ասանկ են կալուենտիոս Առիեւ-
տոսի շիրմը, զոր հմուտ հնախօսք
հին գերեզմանաց ամենէն վսեմը ա-
նուանեցին, և Ակաւրոսինը, որ ծան-
րագին գաճէ բարձրաքանդակներավ-
զարդարուած է, ուր որսէր և ըմբշա-
մարտից գօտեկուութեան տեսարան-
ներ փորուած են, և որոնց մեկնու-
թիւնը արձանագրութեանց մէջը կը
տեսնուի : Այս գերեզմանները կարծր
նիւթերէ շինուած ըլլալով, աւելի լաւ
պահուած են քան թէ Պոմպէայի ու-
րիշ հասարակաց և առանձնական շին-
քերը :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մահմետին դրոշ :

Այս կերպասեայ դրոշը Արհմետին
զգեստներուն մէկ մասն է, զոր Տաճ-
կըները մեծ յարգութեամբ կը պա-
տուեն : Երբոր այս դրոշը որ և իցէ
ազգային կամ կրօնական պիտոյից հա-
մար դուրս հանուի, ամէն Ճամարիա
Արհմետականք պէտք է որ զինուորին
անոր տակը :

Այս պատերազմի ժամանակ դուրս
կը հանեն Արհմետի դրոշը . և այն ա-
տեն թագաւորը պէտք է անձամբ զլուխ
կենայ օսմանեան բանակին : Ծակալէտ
սովորութիւն չկայ մահմէտական ազ-
գաց դէմ տրուած պատերազմներու
մէջ այս դրոշը գործածելու, որպէս զի
ըլլայ թէ իր յարգը կորսընյընէ, սա-
կայն երբոր մեզմէ գրեթէ երեսուն
տարի առաջ Առլիդան Արհմետ Բ-
ուզեկ Անիչէրիները բնաջինջ ընել,
այս դրոշովս (Ս) օսմանեանց եռանոցը վա-
ռեց անոնց դէմ : Այս հակառակ՝ նոր
գաղթած Արևելեան պատերազմին ժա-
մանակ Տաճկըները սիրտ ըըրին Արհ-